

Չ' կը գործածուի երբ բայց ձայնաւորով
կը սկսի. ինչպէս՝ լ'աշխատիր, լ'անարգեր,
լ'ուսեր, եւ այլն։

Յովհ. Շատարշ

Պարիս, 22 ապրիլ 97.

* Մենք բուրովին համաժմտ չենք պր. Յու-
զուածազրին կարծեաց, ուստի եւ կը դնենք
աստ մեր մի քանի առանձին տեսութեաները.

1) Այ կը գործածուի աշխարհաբար գործ-
թեանց մէջ,

— ինձ ինձ, թէ կամ երե, բնաւ, երբեք,
եւս, եւ այլն, բառելուն հետ ժխտական ի-
մասաւ ապագ ամբողջ նախազասութեան. օր-
ով ոք, որ ինձ ու բնաւ, եւ այն։

Բ. երե մի նախադասութեան երկու ան-
դամբն եւ ժխտականք են. օր. Զըրաւ զայս
և Պետրոս եւ ոչ Պաւլոս. Մի հոր եւ ոչ
տուր կրնան յաշել պիոյ։

2) Ոքի գործածութեան մէջ համաձայն
ենք պր. Յօրուածազրին, որուն մէջ ամենք կը
մխալին եւ կը գրեն, օր. Զըսկուլ, լ'ըստապել,
չըզոսնուլ, եւ այլն. մինչեւս պէտք էր զերե,
մ'սկուլ, լ' շտապել, լ' զրօննուլ. եւ այն։

3) 2 կը գործածուի, ըստ մեզ, անխտիր
բայերու անցեաներուն եւ ասհմանհան ե-
ղանակի ու եւ է ժամանակի եւ զէմքի հետ,
օր. Զգնաց, լուսու, չկիսեմ, լսենել, լու-
շակէր, եւ այլն։

4) Զի կը գործածուի բայերու ստորագասա-
կան եղանակին հետ, կամ լաւ եւս, պայմա-
նական եւ պատասական իմաստներու կամ
նախադասութեանց մէջ. օր. Երե յի տեսնէր,
երե յի զշշաք. Որպէս զի յի լան, որպէս զի
յի յաղթուին. եւ այն։ — Այս զերշին զեզ-
քին մէջ միասի, բը բայն ձայնաւորով սկսի,
պէտք է գործածել լ', որպէս զի յի ժփնթուք
միւս չ ժիտականին հետ. օր. Միջ լ'ըսէլ զայս,
եթէ Ցովհաննէս կ'երթաբ, կամ լ'օգնէր. Որպէս
զի յամշնան, եւ այլն։

Իսկ յի մասնկան կազմութեան կամ ծագ-

ման սրուած մենութեանց թէ եւ զիւտաւոր՝
այլ բռնազրօս կ'երեւի։

Խմբ.

ՀԱԽԱՓԱՍԽՈՅ ԲԱՆՔ

Ն Ե Ա Ն Ա Ւ Ո Ր Դ Ա Ս Տ Ի Ա Ր Ա Կ Ա Ց



44. — Ուրիշ միջոց շկայ. կամ զաս-
տիարակներ կրօնքը դաստիարակութեան հիմը
պիտի համարին, և իրենց ընթացքին կանոն
և ազդելու զինաւոր միջոց մը, և այն ասեն
հայրական վարչութիւնը կարելի կ'ըլլայ. կամ
կրօնից անուանական, անձուկ, պաշտօնա-
կան կարեւորութիւն մը պիտի տան, և ոյն
ասեն պիտի հարկադրին բարեկարգութեան
խստութեան դիմել, պրոյ կամաց կամաց զի-
նուորական վարչութիւնն պիտի համատափ 'ի
տոյց հոգուց զորս կը ստորոնացնէ և կը
ցամելցընէ Դիմադրութեան արժանի
է, որ կրօնական վարչութիւնն որ խիստ կ'ե-
րիք, իրօց տաելի հերդ է և աւելի պատառ-
կան։ Ասոր պատճառը՝ վասն զի միայն կրօ-
նից մէջ բարյական ոյժ կայ։ — Դոգին

42. — Կարելի՞ է արդեօք որ մարդկային
սիրան անսարքեր մնայ ընզիւմ այն ճշ-
մարտութեանց, որ հայածեցին ազգաց մոլորու-
թիւնները և նախապաշտամունքները։ Կրնայ
արհամարնուիլ վարդապետութիւն մը որ ի-
մացականութիւնը կ'արթարձէ, հասարակ միտ-
քերը կը բարձրացընէ, մոյորեալները կ'ուղ-
ղէ, գիտութիւնները, գրախանութիւննը, քրիս-
տոնէական արտեստները կը սաեղծէ, երկրիս-
երեաը կը նորոգէ։ Կարելի՞ է արհամարնել
այն սուուն որ հաշակաւոր գիտնականներ
տուաւ, որոնք աշխարհին խաւարին մէջ իբր
արեգակունք փայլեցան։ Երբ կը լսենք ո-
մանց անսպաս ծաղրածութիւնը, միաբերնիս
կ'ինայ այն խեղճ հին վայրենիներն, որոնք
զայրացած նախատինք և ընդդիմութիւն կը
յարուցանէին զիրենք լուսաւորող աստղին
գէմ։

43. — Ամենէն աւելի պէտք է նոր սե-
րունդին զառնալ, կոյս հոգուց, զորս տարա-
կոյսը տակաւին չէ թարշամեցուցած, աշխար-
հիս ուղոյն հոլին դեռ մաքսոր են, անոր

արգելքներէն ազատ են, և որոյ ճամբաները դպրուս նախապաշտութունքէ դեռ ապակնամած չեն : Քէազ է զինքը որորոցէն առնուզ, զրոյմել անոր արտին մէջ առաջին բարրառոյ հետ յաւիտնական ճշմարտութեան սերմը, հաւատոյ խօսքերը, քրիստոնէական կենաց ծիլերը . յետոյ մշակել այս բողոքնիերը, զարգացընել զանոնք արքիներու ընթացքին մէջ՝ իմացականին և բարոյականին աճման ամէն փոփոխութեանց միջոց, մինչեւ 'ի լրումը վերածնեալ մարդոյ և ճշմարին քրիստոնէի կատարեալ հասակը :

44. — Փիլիսոփայութիւնը ամէն ժամանակէ աւելի ներկային կը շահապիսէ մարդուս զգացմանց և կամաց վրայ, և մանկավարժութիւնը կը շուայէլ իր փայլուն զարդափարները . սակայն սիրտերն ամուլ են, և բերումները կը հակին ամէնէն աւելի անարդ իրաց . կամքը թոյլ, զանդաղ, անդորդ, անյարման արթասիրու գործոց : Անթիւ են այն պատմութիւնները և զգացմամբ լի մանրավէպերն, որոնք բարեխիրա աշակերտի մը աչքերէն քանի մը կաթիլ արցունք կը բերեն : Սակայն ասոնք բաւական են րջենել տալու այն սիրոյ զօրաւոր, առատասիրու, գործունեայ, թաթաղուն, անսպառ երակը, որ միացընելով Արարին և արարածները, անսահման և սահմանաւորն, շարժէ զինզին՝ մարդուս արժանապատութեան, որուց Աստուծոյ գերազանց պատոյն, մարզկութեան պիտոյց համեմատ գործելու : Մի միայն այն երկուասան տողերը՝ յորս քրիստոնէական հաւաաքը կը բավանդակի, զինք կը բարձրացընեն, և լաւագոյն կը սորվեցընեն մեզ զԱստուած, մարդու, աշխարհու, քան զամէն մարդկային գիտութիւնքը . և այնպիսի ճշդութեանք՝ որ կը յուսահատցընէ բոլոր զբութեանց հեղինակները : Այս պատուիրանաց երեք առաջինները սրաին աւելի լ'ազգեն՝

քան բոլոր բանաստեղծութիւններն և գեղեցիկ ստեղծագործութիւնը : Ոլ որ այս բանն չըմբռներ՝ ոչ սիրու և ոչ իմացականութիւն ունի :

Ուստինք

45. — Եթէ կրօնքը միայն իրը մասնական կրթութիւն մը նկատուի առանց բարձրագոյն վախճանի մը, և իրը ուրայն միջոց մը առանց ընդանուռ ազգեցութեան, իր առաքելութիւնը պիտի շնասկրցուի, իր բոլոր ներդորութիւնը պիտի շնասկրցուի : Եցր կրօնքը զաստիարակութիւն մէջ է ինչպէս որ պարտի ըլլալ, յանցանքը սրբազնելով շի բաւականանար, այլ և պակասութիւններն արմատախիլ կ'ընէ : Սրբելով զինդիք՝ բնութիւնը կը նորոգէ, հաւատցն ուսուցանելով՝ միտքը կը զօրացընէ, սիրու շարժելով՝ բարձր կ'ազնուացընէ : Միով բանի, կրօնքը զատարակութեան մէջ միջոց մ'է՝ որ կը թափանցէ, կ'ուղղէ, կը լուսաւորէ միւս բոլոր միջոցներն, առանց անոր ամէն ինչ անկանի, ամէն ինչ կը խախաթի, ամէն ինչ տիկար, ունայն, թիկ, անարգ է : — Դիկասանլու

46. — Ներկային քրիստոնեայ երիտասարդութիւնը տարօրինակ կացութիւն մը ունի : Մինչեւ իր առաջին հաղորդութիւնը՝ կրօնիւք հաւատքի և բարեպաշտութեան կրթուելով, կը տկարանայ և կը ցրտանայ որչափ տարիքն առնու և յառաջանայ ուսման մէջ . և վերջապէս, 'ի լրում զժքազդութեան, զպրցաց ուսմանց մէջ, կամ ուսուցչիներէն ուսմանց այնպիսի բաններ կը սորվեցընեն, որոնք կ'ընդպամանան իր առաջին հաւատոց հետ : Ասոր համար ուսանողութեան երկրորդ շրջանը կը ծառայեցընենք ֆճացընելու կամ տկարացընելու առաջին շրջանին մէջ ձևացածը . կը սկսինք իրը քրիստոնեայ և կը լըմնցընենք սկեպտիկեան կամ անհաւատ ընելով զինքը :

Բնուել

